

ոյ մարդոյ՝ յատկութիւններու հաղորդութեամբ, ըլլալով մի և նոյն անձին մէջ աստուածային և մարդկային բնութիւնները: Արդ նախայի մեկնութեան իմաստուն ընթերցողին Կ'ինայ գրեթէ ամէն էջի մէջ գտնալ ուղղափառ դաւանութեան վրկայութիւններ՝ որոնցմով աւելորդ է յօդուած ծանրաբռնել, ուստի հոս դիտմամբ յիշած քանի մը խրթին և երկդիմի օրինակներս իրենց իրենցմէ կը լուծուին. վասն զի հեղինակ մը լաւագոյն հասկնալու միջոցն է ինըն իր խօսքերէն դատել:

Անցնինք այժմ քննել թէ նանա իր այս մեկնութեան համար ուսկց օգտուած է:

Հ. Ք. ԶԱՅԹԵԱՆ

Շարայարելի

## ԿԱՐԻՆ

ԵՒ ԻՐ ՎԱՃԱՌԱԿԱԾՈՒԹԻՒՆԸ

Երբ Ժ. Դարուն արար աշխարհագիրներ, Մասսուսի և խստարի, կը հաստատէին թէ Տրապիզոն իրը սահմանազլիսի քաղաք իսլամ և Բիւլուպական աշխարհներուն՝ յաճախուած էր, մասնաւորապէս իր տարեկան բազմաթիւ տօնավաճառներուն համար, մահմետական և չերքէզ, հայ և յոյն վաճառականներէ, և կ'ըսէին թէ ի՞նչպէս իրենց երկիրը ներմուծուած յոյն կերպասներն և բոլոր դիպակներն Տրապիզոնէն Կ'անցնէին, Մ'եծն Հայաստան աշխարհազրական բացատրութիւն մը ըլլալու վրայ էր: Վերջին բազրատունի թագաւորին մահէն վերջ, անոր տիրեցին յոյներ, վրացիներ, թուրքեր և թաթարներ. և եթէ ժողովուրդը Տաւրոսի վրայ ապաստանելով և բաշուելով Աղեքսանդրիկի ծոցին վրայ, վերհաստատեց նոր թագաւորութիւն մը, այսինքն է Փողը Հայաստանինը, սակայն ազգային հին հոգէն հազիւ ամենանեղ երիզ մը յաջողե-

ցաւ իր ազատութիւնը գտնել, նախ իրը զբեթէ ինընիշխան նահանգ մը յոյն կայսրութեան, յետոյ, երբ Բիւլուպակիոն Լատիններուն ձեռքն ինկաւ (1204) իրը կայսրութիւն Տրապիզոնի. չափազանց մեծ անուն այսչափ փողըիկ երկրի, թէև կայսրները կամենուններ ըլլային և սերէին Անդրոնիկոսն:

Գուցէ, այս փոփոխութեանց միջոց, Տրապիզոն կրոնցուց իր վաճառականական կարևորութիւնը, սակայն եթէ կորսենցուց, շուտով վերստացաւ զայն, երբ Պաղտաս Կործանեցաւ և Դավթէծ - Սուլթանիէի հետ - ամենակարելոր կեցուննեղաւ արկելեան հարաւային կսիոյ հետ փոխանակութեանց համար: Դավթէծէն Տրապիզոն ճամրան կարելի էր ձիով կըտըել անցնիլ տաններկու կամ տաններեց օրուան մէջ. մինչդեռ կարաւաններու համար երեսունչն երեսուններկու օր հարկաւոր էր:

Ուրեմն բաւական արագնթաց և նպաստաւոր ճամրայ մը մեծացանակ և մանր համեմելիններուն համար, որոնք ծովու ճամրով կը վաստուէին: Ճամրայ մը, զոր զգուշութեամբ կը պահպանեն, երբ քիստոնեայ աշխարհը, Եգիպտոսի Սուլթանին հետ թշնամութիւնները նորոգելով, ամէն միջոց ձեռք Կ'առնէ զայն աւերելու:

Թերեւ առջի անզամ Եղբայր Ֆիտէնցիո Փատուացի, իր Liber recuperationis Terræ Sanctæ մէջ, Կ'առաջարկէ պայքոտ ընել վաճառականական ծովային զծին, որ Հնդկային Ովկիանոսէն Եգիպտոս կ'երթար, անոր տեղ փոխանակելով ցամացային զիծը, Պարսից ծովէն Միջներկրական կամ Ակ Ծով:

Քանի մը ասանեակ տարիներ վերջ Մարին Սանուբո, իր Secreta Fidelium Crucisին մէջ - ուրիշ ուղղագիտական գուշածց մը սուրբ երկիրներուն աշխարհակալութեան համար - նոյն նիւթին կը դառնայ, ցուցնելով որ, թէաէտ կարմիր Ծովու և Նեղոսի ուղիով ճամրու ծախսերը նուազ են, բայց Սուլթանին պահանջած չափազանց տուրքերը ո' և է շահ

կը խափանէին։ Մինչեռ Պարսկաստանի կողմբը, թէև ճամրորդութիւնը աւելի սուղ, բայց կը փոխարինուի տուրքերու չափաւորութեամբը։ Առանց հաշուելու որ առջի ճամրով արդէն իսկ կը փոխազրէին մրայն մեծաքանակ և ծանրակշիռ համեմեղէններ, ինչպէս կոճապղպեղ (zenzero) և կասիա։ իսկ երկրորդով աւելի քիչ կշոռ՝ բայց մեծագին համեմթերը, ինչպէս ճնղիկ պղպեղ (cubeb), մեխակ, մշկահոտ ընկոյզ։ Դիտելի է որ Եզիպտոսի կոճապղպեղը և կասիան պարսկաստանիներչն մէկ հինգերորդ նուազ կ'արժէին։ Այս ամենուն վրայ աւելցուի նաև այն արգելը զոր թովհաննէս իիթ։ 1326ին դրաւ քրիստոնեայ վաճառականներուն վրայ Սուլթանին հետ առուուր չընելու, արգելը մը՝ զոր վենետիկցից ալ յարգեցին, գուցէ ակամայ։

Սոյն միջոցին այս ճամրան, Տրապիշոն-Հրազդակում-Դիավրէծ, միշտ աւելի կը յաճախուէր։ Անկից 1295ին ծայրագոյն արեւելքէն կը վերադառնային երեք Փոլոները։ անկից չորս տարի առաջ մինչև Գաղայիոյ գացած էր ծիովաննի Մոնթէ-բորգինոցի ֆրանչսկեանը, որուն քիչ վերջ (1318) հետևեցաւ երանելին Ռոտուիրո Ռևտինէիր, մինչեռ արդէն իսկ ժողովրուն սկիզբները ֆրանչսկը Պալտուչչի Փէկոլոթթի իր Pratica della Mercatura քրգին սկիզբը կը խմբազրէր ճամրորդութեան ուղեցոյց մը, Լայսա (Ոլերսանդրիկի ծոցին վրայ) – Հրազդակում-Դիավրէծ, անշուշտ աւելի երկար և գծուարին ուղի քան Տրապիշոն-Հրազդակում-Դիավրէծ գծինը։ բայց Փլորենտացուց ընդհանրապէս, և մասնաւորապէս Պարտիներու ընկերութեան, Հայաստանի թագաւորութեան մէջ զայլած առաւելութիւնները այնքան էին, որ այս նշանաւոր վաճառականն ու քաղաքագէտը լաւ համարեցաւ իր հայրենակիցներուն առաջարկել այս ուղին, թէև աւելի երկայն, բայց գուցէ իրենց համար աւելի ապահովն ու խնայողականը։

Մենք՝ իտալացի վաճառականին կատարել պիտի տանը աւելի արագընթաց

ճամրան, զինքը ցամաքը հանելով Տրապիշոն, վաճառականական մեծ կեղրոն մը կ. Պօլույ, Քաֆֆայի, Դանայիսի և Լայսաի միջև փոխանակութեանց Ճենու վացիք և վենետիկցից – ինչպէս պիտի տեսնենք – հոռ բերգերով ամբացած թաղեր ունին, զոն իր բնակութիւնը հաստատած է եպիսկոպոս մը, և Թրանչիսկեան վանց ունի և աթոռ տրապիզոննեան առաքելութեան։ Այմէն օր, բայց մասնաւորապէս տարեկան տօնավաճառապին, շատ աշխարհներէ վաճառականներ հոն կը բերեն և կը փոխանակեն ամէն տեսակ վաճառքներ։ Պաղտատի և Գանձիրէի ոսկիէ պաստառները, Հնդկաստանի ու Չինաստանի մետաքսն ու բամբակը, Փլանտրական, ֆրանս և իտալական չոլխանները, մանաւանդ Ֆիրենցիէ կարմիր չոլխան, Շամբանեայի կտաներն ու Գերմանիոյ երկաթեղէններն, մանր ու մեծաքանակ համեմթեր, լեզակ ու պաղլեղ, Պարսկաստանի և Հնտուատանի մարգարիտն ու գոկարեղէնները։ Տրապիշոն ինքնին կ'արտազրէ ասղնեգործ կտաւ, տրէզ, ցթանէ, բուրդէ և մետաքսէ գեղեցկերանգ կերպասներ։ և իր լեռներէն կը հանէ արծաթ և ամենանուրը պաղլեղ։ այս վերջիննէն տարին շուրջ տասնուշորս հազար կենդինար։

Իրաւամձ երանելին Ռոտուիրոյ Տրապիշոնը կ'անուանէ նաւահանգիստ Մարատանի, Պարսկաստանի և ամբողջ Արեւելութիւնի։

Քաղցէն մեկնելուն թերես մեր վաճառականին ճամրորդութեան ճանձրոյթը պիտի ցրուէ տեսարան մը նման անոր որ հանդիպեցաւ վերոյիշեալ ֆրանչսկեանին և զինքը զարմացուց կացաւավճառ մը ծովեղերէն կը ճամրորդէր։ ինքը ուսցով կ'երթար, և կացաւները, որ երեք հազարի չափ էին իրեն կը հետևէին զըլխուն վրայէն թռչտելով։ իթէ տէրը կանգ առնէր ու քննանար, անոնց իր շուրջը կը բոլորէին ինչպէս ճուտերն թխամայրին։ Այս տեսարանը շատ հազուազիւտ չէր, գէթ Ռամուսիոյի ըսածին համեմատ կամ գուցէ ճամրորդութեան ընկեր պիտի

ունենայ ֆրանչիսկիան մը որ ուրիշ զեռաւոր վանք մը կ'երթայ (Փրանչիսկեանք ժի. դի. զարու սկիզբները զրեթէ տամուշ չորս վանք ունէին Ալեքսլրի Տեղապահական վիճակին մէջ) ու պիտի պատմէ իրեն Ֆրանչիսկի Մարգարիթի Տրավիզի Տրավիզոնի մէջ Կատարած դարձերը և Աստիղացւոյն երեք հետևողներուն, (Antonio da Milano, Francesco da Petriolo և Mornaldo da Ancona) մարտիրոսութիւնը Երգնակայի մէջ — իրենց ճամրուն աջակողմբ:

Զիկանան անցնելով, որ Տրավիզոնէն երեք օր ճեռու է, թողլով Բարերդը իր ճենավական ղղակով, Հուսկ պիտի հասնի Էլրգրում, վաճառականական ուրիշ մեծ զօդ մը Դավլէժին Պարսից ծոցին, Լայասին՝ Առորիցի ջուրերուն, Տրավիզոնին՝ Ակ Ծովուն միջև։ Հին Արզն է վերաշխնուած վաղեմի թէզողուուզուոյ վրայ և անուանուած Արզն-րում։ Արզն «Հուվամէականը» անոր ոյժն և զօրութիւնը ցուցնելու համար։ Հու ալ կը գտնուին արքեպիսկոպոսան, Փրանչիսկեան վանք, և իտալացի վաճառականներու ընակութիւններ։ Թերեւս հոն գոյութիւն ունի տարօրինակ շէնք մըն ալ որուն վրայ կը խօսի անանուն խանգարող մը երանելի Ռոտրիցոյի ճամրորդութեան, խութերէն երկրորդ բնագրին մէջ՝ հրատարակուած թամուսիոյէն։

Անշուշտ մեր վաճառականը Էլրգրումը պիտի գտնէ զեղեցիկ և հարուստ բազաց մը, ինչ որ երեսաւ Ռտախնէցի Երանելիին, հացի, միսի, գինիներու, պտուղներու և ամէն տեսակ կերակուրի առատութեամբ։ բայց հոն պիտի գտնէ նաև սաստիկ ցուրու մը։ Բնակիչները իրեն պիտի ըստն, թէ իրենցը աշխարհին էն բարձր երկիրն է։

Նշանաւոր է վաճառանոցը։ Բազմաթիւ կարաւաններ հոն կը բերէն Տրավիզոնի համար մեր յիշատակած թերթերը։ անոնցմէ զատ Պատախշանի սուտակը, Թորոաթի պղինձը, Մուսաւի նուրը գործածներն, Եղանակի և Գագինի արտադրութիւնները։

Երգրումէն վերջ իրեն թոյլ պիտի տանը

որ հեռանայ Հինն Հայաստանի սահմաններէն, հետեւելով Փէկութիւնի ուղեգծին։ Արագսը պիտի անցնի մեծ եօթնակամար Կամուրջէ մը, պիտի ելլէ Սէրմէսարալ (Երանելի Ռտորիգոյի Սարպիսագալոն), պիտի շարունակէ ճամրուն մինչև Ալբարատի երևումը, և իրեն պիտի ըստն թէ հոն կատարին վրայ տակաւին Նոյի տապանը անշարժ կեցեր է յաւերժական ձիներու մէջ։ և զեռ ուրիշ կարաւանատուններէ յետոյ հուսկ պիտի հասնի Դավրէժ, Պարսկատանի խորերը, այնու հանդերձ լի վեճնատիկցիներով, ճենովացիներով, Գիւրնցէցիներով։ Հոն պիտի գտնէ մեծ բազա-մութիւն մը Փրանչիսկեաններու և դոմինիկեաններու, որ նոյն բաղարը Ալեքսլրի ու Ալեմուտքի միջն տեղեկատուութեանց կեղրոն մ'ըրած են։

Ելիէ մեր վաճառականը իր հետ ապրանց ալ ունէր, պէտք է ճամրող ճամրուն երկայնութեամբ շատ մաքս վճարէ, բայց անոնցմէ զեռ աւելի բարու տանուացիոն տուրքեր, ինչպէս կը կոչէ զանոնը Փէկութիւնի, այսինքն է պահպանութեան ճեռածիր «մոնղոլներուն», որ է աւազակ թաթարներուն» որոնք ճամրուն ապահովութիւնը իրենց վրայ առած էին, միշտ պատրաստ՝ ինչ որ կ'երեւի, «ըռնի» ալ իրենց իրաւունքները պահանջելու, և դիւրամիտ նոյն իսկ իրենց քամահանոյըը կատարելու, այնպէս որ խազան-խան ամէն մէկ կարաւանատան սիւն մը կանցնած էր ու վրան արձանագրած տուրքի գումարը։ Փէկութիւնի կ'իմացնէ թէ Բագկալիյներու զատագետինը հասնելով, պէտք է «սիւրոջ մէկ ազգանշանին» համեմատ վճարել։ Ճամրուն մէջ մեր վաճառականը պէտք է ի նկատի առնէ կանոններ մը ուրոնք երեւ և չորեցտասաններորդ դարու միջոցները պէտք էին շատ տարածուած ըլլալ խանութիւններու մէջ։ Փէկութիւնի և առ Ռւցցանոյի գրուածներուն մէջ անոնցմէ մէկ քանին յիշատակուած են, և ԺԵ. Պարու վերջերը շատ անգամ տպագրուած՝ յարգի, և հիմայ հազուագիւտ հատորիկներու մէջ։ Ասոնցմէ մէկուն մէջ խմբա-

գրողը, Քիարինի՝ կ'ըսէ. « Մէխակները պէտք է որ մէջը սև և կարմրուկ ըլլան և աւելի դէպ ի սև քան թէ կարմրի հակած, ստերը պէտք են մազու ըլլալ և հաստ, և բռները չոր ու մացուր, Պղպեղը աղէկ գյոնվ ըլլալու է, ... խոշոր հատիկներ և գորշ, կոթին ներքն լցուն և մէջը դատարկ: Մշկահոտ ընկոյզներն ալ պէտք է որ խոշոր ըլլան և պինդ, ու կեղնին մաքուր, ոմանց կը համարին որ լաւ ըլլալու համար պէտք է որ քառորդէն աւելին խորշոմներ ունենայ և լեզի չըլլայ»:

Քիարինին յիշատակուած այս հրահանգը գեռ շատ անգամ ալ կրնայ կըրկնուիլ. « Պղպեղ, կոճապպեղ, միխակ, մէկահոտ ընկոյզ և ուրիշ նման ապրանքներ ամէն քանակութեամբ կրնաս զնել»: Խսկ կտաներու, մետաղներու, գոհարեղներու համար տրուած խրատները զանց կ'ընեմ, ընթերցողը չձանձրացնելու համար:

\* \*

Ուրեմն իտալացի վաճառականները կը կտրէին հին Անձն Հայաստանի երկայնքն ու լայնըը, իսկ Տրապիզոնի կայսրութեան մէջ կը տիրէին ճենովացիներն ու վենետիկիները:

Առաջինները, որ կ. Պօլսոյ յոյն պետութիւնը պաշտպանած էին լատին խաչակրութեան դէմքերես ժֆ. դարուն առանձնաշնորհութիւններ ու արտօնութիւններ ստացան կոթեննուններէն՝ որոնց պատիսած էին Ան Ծովու հարաւային ափանց վրայ: Անտարակոյս հոն կեղորնացուցին իրենց առոտտուրը, երբ, յոյն կայսրութիւնը վերհաստատուելով՝ նինփէսով դաշնագրութեամբ վոսիորէն մինչև Ազախու ծովը ծովային գերիշխանութիւն ստացան: Ազահովապէս 1300ի միջոցները իրենց շնորհուեցաւ Տրապիզոնի մէջ առանձին թաղ մը, Ապիւծուց դղեակին մօտ (Leontoncastron) գլխաւոր Անտանի վրայ, վայր մը որ կը տիրէր թէ

նաւահանգստին և թէ նաւամատոյցին վը-ըայ: Իրենց Ծոյլ տրուեցաւ Հիւպատոս մը՝ Քաֆֆայինէն անկախ, մանաւանդ թէ ուղակի Շազերիա պաշտօնատունէն անուանուած, օժանդակ ունենալով զաղթականութեան երեւլիներէն ընտրուած ժուղկը մը:

Են Ծովու ափանց րոլոր երկայնութեամբ կայարաններու շարք մը կ. Պօլսը, կամ լաւ ևս կալաթեան կը միացընէր Տրապիզոնի: Երեցը հաստատուած էին Գասդեմունիի թուրքման իշխանութեան մէջ, Ամաստրիս՝ գիւղաքաղաք մը զրեթէ բուրովվին ճենովական. Սինոպ՝ ուր Գաղթականութիւն մը կը զոնուէր հիւպատոսէ մը կառավարուած. Ամիսուն ճենովացւոց ուրիշ մէկ նաւահանգիստը, այնցան մերձակայ թուրք Սամսոնին որ երկուքը զրեթէ միակ քաղաք մը կը կազմէին: Խսկ Տրապիզոնի կայսրութեան մէջ կային Գեռասուն, նշանաւոր գործակալատուով մը. հուսկ աւելի հեռու՝ Վրաստանի կողմերը, Կարսի գաղթականութիւնը: Եւ եթէ հաւատը ընծայենց պատմարաններէն ումանց, ճենովացիք ամրութիւններ և փուտկայներ ալ ունեցած են Տրապիզոնէն Դավրէծ ճամրուն երկայնութեամբ, որոնց երկուը չեն զեր հոյակապ և շրեղ աւերակները պէտք են մասած ըլլալ ի Բարերդ, Էրզրում, Հասան-Գալէ, Պայէզիոս: Սակայն այս գերիշխանութիւնը առանց հակառակութեանց չվարցին:

Սինոպը, իր վեհապետներու համախորհուրդով, ծովահէններու բոյն մըն էր: Օրինակ մը տալու համար, 1299ին ճենովացի երկու վաճառական նաւեր ցամաց հանելով իրենց նաւաստիքը, յարձըկեցան իշխանին բնակութեան վրայ, կալանաւորեցին զինքը ու տարին Եւրոպա, յետոյ ստիպեցին զինքը որ սուղ զնով մը իր անձը պատէ: Քառասուն տարի վերջ, շարունակելով աւազակութիւնները, Սիմոն տա Քուռաթոյ ինն ցոկանաւով կը համար Բերա, նաւերէն երկու հատ կ'անջատէ՝ վախցնելու համար Տրապիզոնի

կայսրը - որ ասպառակութեան կը նը-պաստէր - և միւս եօթով կը համնի քաֆֆա, ապրանցները կը պարպէ, և իր նաւարկութեան եօթը խոշոր նաւերը և ուրիշ քանի համ թեթև նաւակներ պատերազմի զինելով կը սկսի ԱԱ նովվը խովարկել: Քիչ ժամանակի մէջ թուրք տասը նաւեր կը ձերբակալուին, որով կորուսած ապրանցնին նորէն կը ստանան:

Խակ Տրապիզոնի հետ, գրծերն աւելի կնճռուտ էին, և զրեթէ երկու դար, պատահարները փոփոխական:

Աղուծուց-դժեակին թաղը ստանալնէն վերջ, ճենովացիք ուրիշ, գոյցէ չափազանց, պահանջներ ալ ըրին, որոնց մէջ նաև մաքսատան այցելութենէն ազատութիւնը: Գոռող ձենովան կը ձկուէր հարըստահարել և իր պաշտպանութեան ներքե ձգել այդ զրեթէ ծաղրական կայսրութիւնը:

Բայց Ալեքսիս Բ. տեղից չտուաւ: Ճենովացիք սպանացան քաղաքը թողուլ, ու պատրաստուեցան ալ իրենց բոլոր ինչը երով ելելու: Ալեքսիս թոյլ տուաւ որ երթան, բայց իր մարդերով ջանաց խափանել որ տուրքեր մը վճարելէն առաջ չմեկնին:

Ճենովացիք, կայսերական գունդերը նաւահանգստէն հեռացնելու համար, կրակ տուին արուարձանի մը, բայց կրակը տարածուելով մինչև նաւամատոյցը հասաւ և նոյն իսկ ճենովացւոց ապրանցներէն մաս մը փնտացու: Ճենովացիք առ ժամս խաղաղութիւն ըրին և տեղական օրէնքներուն յարմարեցան:

Բայց քիչ տարի վերջ (1311), վրէծիւնողութեան համար, Տրապիզոնի նաւարանը հրդեհեցին: Ալեքսիս ուզելով ասոր վրէծն հանեն, արշաւանց մը կազմակերպէց, Սինոպի վեհապետին հետ, իրիմու գաղթականութեանց, բայց մասնաւորապէս Քաֆֆայի դէմ: Այս միջոցին Հոկտեմբերին Տորիա, Աշէլլինոյ կրիլոյ և Մեկուլոյ Լէրբարի կը շրջէին ԱԱ նովվուն մէջ ու կ'ընկղմէին կայսերական նաւերը:

Այս ձեռնարկութեանց մէջ նշանաւոր հանդիսացաւ Լէրբարի, այնպէս որ իր նկատմամբ շինուեցաւ վէպ մըն ալ զոր ժիշտ: Պարուն Պարթոլոմէո Սինարկա կը լին մէջ բերաւ ու պատմեց զայն առ Փոնթան ուղղած իր մէկ նամակին մէջ:

Ուրեմն կը պատմէին - այս պատմութիւնը երկար ատեն բերնէ բերան կը շրջէր ԱԱ նովվու ափանց վրայ - թէ ինչպէս Մէկուլոյ Լէրբարի խնդիր ունենալով պալատականի մը հետ - որ գուցէ կայսեր չափազանց մտերիմ մէկն էր - և հարուած մը ընդունելով անկից, մինչ ներկայ եղողները կ'արգիլէին իրեն անմժապէս վրէծն առնուլ, ի զոր Տրապիզիկունի վէհապետէն յանցաւորին համար պատիմ խնդրեց: Զայրացած զարձաւ Ճենովա, կարմիր հագուած, ի նշան ամօթին, մօրուցը երկայն և խառնակ, մազերը ուսերէն վար ձգուած: Ժողվեց իր ազգականները, և երկու ցոկանաւ զինելու չափանոցմէ օգնութիւն ընդունելով, առագաստ բացաւ գէպ ի Տրապիզոն: և ափէն հեռու բաց ծովուն մէջ երթեւեկելով, ինչ նաւ որ հանդիպէր կը ձերբակալէր, նաւաստիներուն և ճամբորդներուն ըիթն ու ականջները կը կարէր ու կտորներն աղիջուրի կը զնէր տակառակի մը մէջ: Օր մը միայն չորս ցոկանաւ ձերբակալեց, երկու երկու վրանին յարձկելով, որոնցմէ բազմաթիւ գերեներ կալանաւորեց: անոնց մէջ կը գտնուէին ծեր մը և տղայ մը: Ծերը իր կեանքը նուշիրեց որպէս զի տղան այդ անգութ նախատինքին չմատնեն: Մէկուլոյ՝ յուզուած, երթուրին ալ խնայեց, պայմանաւ որ տակառը տանէին կայսեր ու իր անձին համար արդարութիւն իրնորդէին: Կայսը անձամբ ծովեզերը եկաւ իր հետ բերելով պալատականը, ու հրամայեց անոր որ մինչև վիզոր ջուր մտնելով Լէրբարիէն ներութմ խնդիրէ: Լէրբարի ուզեց իր հակառակորդը ձեռքին տակն ունենաւ: ու երբ տեսաւ որ ան նաւին սանութիւն վեր կ'ելէր, ուտքով ուժգին հարուած մը զարկաւ դէմքին: երբ ան կը խնդրէր որ կեանքին խնայէ, բարկու-

թեամբ պատասխանեց. «Չե՞ս զիտեր որ ճենովացիք կիներուն դէմ անգութ չեն»:

Թերեւս, մանաւանդ թէ հաւանօրէն, զրյոյ մըն է:

Ալեքսիս և ճենովացւոց փոխաղարձ իրարու հասուցած վասներն ու շարիքները ստորգ են. Այնպէս որ խաղաղութեան դաշնաղութեանց մը յանգեցան (1314 և 1316) որոնց զօրութեամբ ճենովացիք ստացան նոր թաղ մըն ալ, հոն ուր հին զինարանը կը գտնուէր, զայն ամրացնելու իրաւունքով. ունեցան նաև տուրքէ կատարեալ ազատութիւն:

Սակայն այս խաղաղութիւնը քիչ տեւեց: Ժողովրդական խոռովութիւնը մը, զուցէ խտացի վաճառականներու ամրարտաւանութենէն ծագած, աւերումի մատնեց ճենովացւոց և զենետիկցիներուն քաղերը ու երրովացիները ջարդեց: Վենետիկիցիք, ինչպէս պիտի տեսնենք, նախանգութեամբ մը հնարացան, ընդհակառակն ճենովացիք յարձկեցան Քեռասունի վրայ, թալլեցին զայն ու աւերեցին. յետոյ՝ երկիցս, զինեալ ցոկանաւերով երեցան Տրապիզոնի առջև:

Երկրորդ անգամին, ծեր և հիւանդուն Միքայէլ տեղիք տուաւ Ճենովացիք վերստացան Առիւծուց-Դիլեակը և իրենց վաղեմի արտօնութիւնները (1348): Սակայն նորէն տեղի ունեցան հակառակութիւններ և վրէժինգութիւններ: ԺԵ. դարու առջի կիսուն, Քոզմա Թուրիկոյ կը տիրէ մենաստանի մը ու զայն կ'ամրացնէ: Կայսրը զայն վերստանալու համար կը պարտաւորուի վճարել. ուրիշ անգամ ումիկ ժողովուրդու կ'աւարէ ճենովացիներու թաղը. բայց վերջնագրի մը սպանալիքէն նորէն թաղը անոնց կը դարձնեն: Նոյնպէս 1456ին, երբ երեք տարիէ ի վեր դոռոզ Ճենովան իր Այս Մովիք բոլոր զաղթականութիւնները Ա. Գէորգի Բանօօին շնորհած էր. Բանօօին ինամակալները կը սպանան, Փալլավիշինի անուամբ մէկու մը Տրապիզոնի մէջ կրած կեղեռուներուն վրէժը հանել:

Բայց երկու տարի վերջ նոյն ինամա-

կալները, Քափֆայի հիւպատոսներուն հրահանգները տալով, կը պատուիրէն անոնց գանձել Տրապիզոնի կայսրէն իր մէկ պարտցին մեացորդը, գէթ զինիով ու կազիներով. բայց կը յանձնարարել, առանց յարարերութեամբ կատարել, առանց յարարերութեանց յայտնի խզումի: Ժամանակները փոխուած էին. կալաղա և Քափֆա այլ ևս Տրապիզոնի վախ չէին ազդեր և կ. Պոլսոյ կը տիրէր Միհմէտ թ: Քանի մը տարի ալ, և յետոյ Ա. Գէորգի դրօշակը պիտի չծածանէր Այս Մովուն վրայ:

\* \* \*

Վենետիկոյ և Տրապիզոնի միջն յարարերութիւններն աւելի խաղաղ ու հանդարտ էին: Միհայն 1319ին կայսրը Վենետիկոյ վաճառականներուն շնորհց նաւամատոյցի իրաւունք, երկիր, (կրպակի, եկեղեցւոյ և բնակութեան մը համար) և բնակարան պայի մը, իր խորհրդականներուն, հաջուակալներուն, թարգմաններուն, վաճառանոցին վերանկիչներուն, գաւազանակիրներուն ու մոնեստիկներուն:

Գուէտ լոկ անկից վերջ ծովային եօթը նաւախումբերէն մին Այսուպ - ուր զենետիկցիք հիւպատոս մ'ունէին օժանդակ ժողովցով - և Տրապիզոն զրկուեցաւ: Ժանցցանոյ կ'ըսէ թէ ԺԻ զարու մէշտեղերը այս ցոկանաւերը Վենետիկը կը թողուին յուլիս 8էն 20ի միջոցները: Հայնաւահնագստին համար սահմանուածները յաճախ չորս և երկու էին, շատ անգամ ալ միայն մէկ:

Վենետիկցիներուն նոր թաղը մասամբ մը կանգնեցաւ Leontoncastronի վրայ զոր ճենովացիներէն յափշտակած էին. ուսկից բողոքներ ու զիմումներ ըրին, և երկու հասարակականիութեանց մէջ համաձայնութիւն մը տեղի ունեցաւ փոխադարձ պատզամաւրութիւններով:

Ասկից զատ Տրապիզոնի մէջ վենետիկցիներուն ճենովացւոց հետ յարաբերութիւնները աւելի ծիգ բոնելու համար, երկրորդներուն առանձնաշնորհութիւնները

առաջիններուն ալ տրուեցան։ Այսինքն է իրաւունք ստացան, ինչպէս հայրենիքին մէջ, հոն ալ իրենց կշխներն ու չափերը զործածել. ազատորդն ոսկի, արծաթ և մարգարիտ ներմուծել. վաճառել ու արտածել առանց ապահներու համար ու բողոքած բան փողի սովորական մաքար վճարելու. ուսկիէ և մտացաւայ կերպաններու վաճառումի համար հարիրին միայն մէկ վճարել. զեռ մաքասան վերաբերեալ ուղիղ իրաւունքներ ալ ստացան զոր յիշելն երկր և տաղակալի պիտի ըլլայ. Աւելցնենց միայն որ զենետիկցիներու հետ միասին Տրապիզոն համեռ օտարականները իրը վենետիկցի կը նկատուէին և պարտաւորեալ էին միայն վճարել օտարականաց սահմանուած տուրքը կայսերական հանդերձատան արկղին։

Բայց 1434ի խռովութիւններէն վերջ վենետիկցից հեռացան այն նաւահանգստատէն և լոկ երկու տարի վերջ հոն վերադարձան. շինեցին իրենց թարդը ու պատրաստուեցան ալ զայն ամրացնելու։

Այն ատեն ճենովացիք ծեռց ձգեցին իրենց վաղեմի իրաւունքները, և այնքան ըրին որ - ինչպէս տեսանք - կրցան վերստանալ Leontoncastrone։

Իսկ վենետիկցիք, որովհետեւ իրենց թաղին համար յարմար վայր մը կ'ուզէին, թողլով խաղաղ պատզամատորութիւններու զրութիւնը, ստիպուեցան Տրապիզոն ուղարկել լաւ զինուած ցոկանաւ մը։ Այն ատեն միայն - 1367ին - ստացան Ս. Խաչ կոչուած բարձր զիրքը և զայն ամրացուցին, կայսրը անոնց համար իր ծախցով շինեց պարիսպ և աշտարակ մը։

Յետոյ լաւ յարաբերութիւնները շարունակուեցան և վենետիկցից գոն էին՝ իրենց ընդունած արտօնութիւններէն, ուրոնց նոր զաշնաղորութիւններով աւելի շատցան (1391 և 1396)։ Տրապիզոնի և վենետիկոյ միջն փոխադարձ մեծաշուշ պատզամատորութիւններ տեղի ունեցան. իրենց մէջ չեմ գիտեր ազնուական ու արդարակորով ինչ բան կայ որ կը պակսի

Ճենովայի հետ յարաբերութիւնն մէջ : Առանձնականաց հետ յարաբերութիւններն ալ պէտք են ազդած ըլլալ այս տարրերութիւնն վրայ։

Անտարակոյս վենետիկեան գոռողութիւնը չատ լաւ յափցած էր երր Գալիյանի Կայսրը - Տրապիզոնին վերջնթերը - որ Ուզուն Հասան Մուլթանին մէկ աղջկան հետ ամուսնացած էր, միւս երեքն ալ կնոթեան տուաւ երեք ազնուականներու (Priuli, Cornaro, Zen): Յետին շողիններ ժիշտ դի. դարու կէսէն վերջ Ս. Մարկոսի դրօշակն ալ ամփոփուեցաւ Պոնտոսի վրայէն։

\* \*

Փլորնտացիք Փորբիկ կայսրութեան հետ յարաբերութիւնն ուշ մտան, մանաւանդ թէ շատ ուշ: Եթէ, ինչպէս կը ցուցը նեն մեզի Փէկոլոթթիկ հրաշանզններն ու տեղեկութիւնները, խոալացի վաճառականները Ժի. դարէն սկսեալ կը յաճախէին Միենն Հայաստանի ամէն կողմերը. Եթէ այն ատենէն սկսեալ իրենց չուխանները կը տանէին Տրապիզոնի, Լոզուումի, Դավրէմի վաճառատեղինները, Battistaի Հասարակապետութիւնը Լիվոնիոյի շինութենէն և ծովային հրապառուններու հաստատութենէն (1421) վերջ է միայն որ ծովային տէրութիւն մ'եղաւ. սակայն անմիջապէս ալ մինչև Այ Մով չյառաջեց։

Տա Ուցանոյ, օրինակի համար, իր Compresso a mostrare a navicareի մէջ, որ ծովափունքներու նկարազիր մընէ, ազուցած իր Pratica della Mercantura գրքին (1442), կ. Պուտէն անդն չերթար. այս սահմանը չէ անցած նաև փլորնտական ցոկանաւերու համար որոշակեալ նաւամատոյցներու ցանկ մը, խըմբագրուած 1447ին։

Ապայն 1460ին Ֆիրէնցէ եկաւ Տանդէէ հեռաւոր սերունդներէն մին, Miche langelo degli Alighieri, վաճառականի Տրապիզոն ու գեւսպան անոր վեհապետին։

ինքը Եւրոպայի կէսը պտտած էր բախ-  
տախնդիրներու գունդով մը որ կը թուի  
թէ ինքզինքնին կը հաւտացնէին իրը յա-  
տուկ պատգամաւորներ Ալքելըի իշխան-  
ներուն, Մէջմէտ թ.ի դէմ օգնութիւն խըն-  
դրելու համար, կ'ընկերէր նաև ֆրա Լո-  
տովիր Պոլոնիացին, որ յանձնարարա-  
կան թուղթեր կը բերէր Պիոս թ.էն խան-  
դավառուած խաչակրութեան:

Բայց կ'երեկի որ Ալէկիէրի ստուգիւ Դաւ-  
կիթ կոմմնուս կայրէն պատուիրազիր  
մ'ունենայ: Եւ իրապէս անոր անուամբ  
դաշնադրութիւն մը հաստատեց, որով  
փլորենտացիներուն կը չնորուէր, նաւա-  
մատոյց, խանութ և սենեակ հիւպատոսի  
մը համար, ինչ որ ջարեր առաջ վենե-  
տիկցիներուն և ճննովացիներուն ըրած  
էին. զիջած էին միանգամայն որ ներ-  
մուծման համար հարիւրին լոկ երկու վը-  
ճարուի, իսկ արտածութեան՝ ոչինչ:

Հազիւ զաշինքը ստորագրուած՝ ծովու  
հիւպատոսները փութացին սահմանել որ  
վաճառականական երկու խոշոր ցոկանա-  
ւերէն մին, որոնք մարտ 1ին լիվոնոյէն  
կը մեկնէին Ալքելըի ծովափանց համար,  
Տրապիզոն ալ հանդիպի, արգիլենով սա-  
կայն տասն օրէն աւելի կենալ – ճննովա-  
ցիներուն միս հաւերումն ալ սահմանեալ  
ժամանակն էր – և անկից կին գերիներ  
առնել > ընդ պատճով հարիւր ֆիորին  
տուգանցի ամէն մէկ գերիի համար, թե-  
րևս փլորենտական նաւերը ժամանակ չու-  
նեցան հայ նաւահանգստին հանդիպելու:  
1461ին Մէջմէտ թ. Ակ Մովի հարաւային  
բոլոր ափունքը կը գրաւէր, Տրապիզոնն  
ալ մէջր:

Փուցէ առանձնարար Calimalaի վա-  
ճառականները շարունակեցին առուտուրը.  
Դեռ 1470ին անշուշտ հոն կը կատարէր  
իր վաճառականութիւնը Բանաստեղծին  
վերոյիշեալ ազգականը, որուն Ֆիլերնցէ –  
նաև այս պատճառաւ – ինդալից ընդու-  
նելութիւն մ'ըրած էր: Բայց այլևս պաշ-  
տոնական յարաբերութիւններ տեղի չու-  
նեցան:

Այսպէսով Ակ Մովուն մէջ մարեցան

իտալական հասարակապետութեանց ծո-  
վային զօրութիւնները: Բայց իրենց յի-  
շատակն ու հետքերն դեռ դարեր մա-  
շին:

Իտալերէն լեզուն, ամրող եօթնեւտաս-  
ներորդ դարուն, թուրք կայսրութեան  
քրիստոնեայ ազգերու հետ յարաբերու-  
թեանց քաղաքագիտական լեզուն եղաւ:  
Եւ Մեծն Հայաստանի վաճառականական  
վաղեմի ճամբայներուն երկայնցով, դեռ  
այսօր ալ տեղացիք իրը ճննովական կր  
մլրտեն ամրութիւններու և կարաւանա-  
տուններու մացորդները, թէ և թաթար կամ  
թուրքման ալ ըլլան:

ՆԵԼԼՈՅ ԴԱՄԲԻԱԽԻ  
Թաքին. Հ. Կ. Ք.

## ՍԱՆՏԱՐԻՆԸ ԳԱՀԻՆ ՎՐԱՅ

Եռւան-Շի-Քաի դիմակը վար առաւ:  
Խորամանկ չինացին հուսկ թագը ձեռք  
կը կորզէ, երեք մատութիւններու մէջէն  
անցնելէն ետքը: Իր կեանցին պատմու-  
թիւնը ամրող հիւսուած է գաղանի ճար-  
պիկութիւններէ, դանդաղ փորձերէ, զգու-  
շաւոր ձեռնավարութիւններէ, անուշ նեն-  
գութիւններէ, թոյլ երկիւզէ, ցուրտ  
վրէժինդրութենէ և համբերատար փառա-  
միրութիւններէ: Չինաստան, որ ծածկա-  
միտներու և յապաղիչներու երկիրն է,  
թերևս չտեսաւ երբեք աւելի որկրամոլ,  
աւելի լուակաց, աւելի համար և սողոսկող  
առնետ մը քան այս զիրուկ զինուորա-  
կան մանտարինը՝ որ հետզհետէ վերանո-  
րոգող, պահպանողական, լրտես, կայսե-  
րական, համարակապիտական եղաւ, և հի-  
մայ իր անդամայդիթ մարմինը կը զե-  
տեղէ Մինկերու և ծինկերու գաշին վրայ:  
Ցեղափոխութեան և հակազդեցութեան  
մարդն եղաւ: Կեղծաւորեալ անգործու-  
թեամբ ամէն փոթորիկներու վրայ նաւար-  
կեց: Քանի իոշչնդուններու չյաղթեց նա իր  
երկար կեանցին մէջ: Շատ ցիչ անգամ